Ն՝ 485 — 1879 ՓԵՏՐՈՒԱՐ 13 ՇԱԲԱԹ — ԻՖԻՆՃԻ ՄԷՋ

ԱՊՈՆԷ ԳԻՇԱԹԼԱՐԸ
ՍԹԱՄՊՈՒԼ ԻՋԻՆ
Գիր սէնէլիք . . . 450 գր.
Ալիք ալբում . . . 250 »
Ի՛չ ալբում . . . 120 »
Գայիմէ 100 գրուշ հիսապիկ
ՎԻԵՆՆԱՅԻ ԻՋԻՆ
Գիր սէնէլիք . . . 530 գր.
Ալիք ալբում . . . 270 »
Ի՛չ ալբում . . . 140 »
Գայիմէ 100 գրուշ հիսապիկ
Բոլոր իւանքերի տախիլ ափ։

Մէմալիքի էճնէպիյէսէ վէ գայիմէ թէտավիլ իթմէյէն փիյասթա, ապոնէ պէտէլի վէ եահոտ բոսթա իւանքերի, սիրքէյի իսալիսէ օլարաք ալուն ճաթ։

2 գրուշլուք գայիմէ

ԻԼԱՆԱԹ ԳԻՇԱԹԼԱՐ
ՊԷՀԷՐ սաթրը իւչուն
1 վէ 2 ինճի սահիֆէլերէ 10 գր.
3 իւնճիւ սահիֆէյէ 6 »
4 իւնճիւ սահիֆէյէ 4 »
Գայիմէ 100 գրուշ հիսապիկլէ
ԻԽԹԱՐ՝ Պանգա, Շերքէթ վէ ուսմուրու սարրաֆիյէյէ այիտ օլան իլանաթլարն պէհէր սրրաք
2 վէ 3 ինճի սահիֆէլերէ 6 գր.
4 իւնճիւ սահիֆէյէ 4 »
Լիրա 100 գրուշ հիսապիկլէ

Մէվատը նաֆիյա տայիր մուպահասաթ մէճճանէն գապուլ օլունմաճաք կիպի, տէրճ օլունմայան էվրաք սահիֆէնէ իատէ օլունմաճաք։

2 գրուշլուք գայիմէ

ԹԻՖԼԻՍԻ ԷՖԷՐԻ

ՄԻՎԱՍՏԸ ԲՈԼԻԹԻԿԻՅԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԻՅԷ ՎԷ ՍԱՒՐՊԷՅԻ ՃԱՄԻ ԵՒ ՎԱՃԱՌԱ ՏԷՐ

Իտարէխանէսի վէ մաթպաաը, Օթամպօլոյա Պապը Ալի ճատտէսինտէ էսկի Պապը Ջամիյէ սօգաղը քէօչէսինտէ Նուէմբրօ 8 տէ տիր։ — Ղազէթանէն ուսմուրը իտարէ վէ Թանզիմիյէսինէ այիտ քահֆէյի մէվատտ հադիսնտա, Միւտիրի զաղէթա Տիզրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունմաղը կիպի, քահֆէյի մէքեամիպլէն տախի ամէն նամէնա կէօնտէրիլմէսի խոթիպա իտէր։

ԱՍԻԱՆԷ 13 ՓԵՏՐՈՒԱՐ

ՀԱԼԸ ՀԱՋԸՐ

Տիւնքի թէլէկրաֆլարը պիզճէ էն մուհիմմի, էն թաճիւպէ շայեան օլանը վէ էն զիատէ զիհնիլերի զարբշարբանը փեւրվար 21 թարիխի իլէ Լօնտրատան քէշիսէ օլունան պիր թէլէկրաֆ տըր։ Պու թէլէկրաֆ իւչ տէօրթ կիւնլիւք էսկի իսէ տէ, մէմուլ իթմէ յիզ քի, պու իւչ տէօրթ կիւն զարֆընտա օնուն ահքեամընը թէպտիլ իսէէք պաշգա պիր մուամէլէ տէ վուգու պուլմուշ օլսուն։

Գիզ պուրատա, Ինկիլիզ իլէ Ֆրանսըզ Թօգվիլ բլանը իւզերինէ իմթիզաճ իթմիշ տէյի պիլիրքէն, Ինկիլիզ մալիեէ Նազըրը, Ինկիլիզ մէպուսան գամարասընտա պաշգա պիր ահէնկ կէօսթէրիր։

Միւշարիէյէ տէր քի, «գապինէթ Մըսթըր Հարիսընը (ըսլահաթը մալիեէ գօմիսիօնունա օլան Ինկիլիզ ադասընը) տէվլէթը Ալիեէնին ահվալը հագրէյի մալիեէսինին թէֆթիշնէ մէմուր թային իթմիշ իսէ տէ, պու պապատէ մուամայիլէյհատէն հէնիւզ պիր թէքմիլ բաբօրթօ ալամամըշ տըր»։

Պատէհու իլավէ իտիւպ եինէ տէր քի, «բարլամէնթատէն իզնսիզ Օսմանը մալիեէսի հագգընտա պիր թահիւտ ալթընա կիրէմէ. «եէճէյիմիզ տէրքեար իսէ տէ, «իսթիգրազա թէէմինաթ օլաճագ «վարիտաթը նէզարէթինէ գօ«միսէրլէր նասպ իթմէմիզին, «պունա, եանի բարլամէնթատէն «իզնսիզ պիր թահիւտ տօգու«նուր եէրի եօգ տուր»։

Հանկը իսթիգրազ տըր պու, շիւպհէսիզ պունատան պիր իրի այ ագտէմ լազըրտըր կէչէն 20 եա 25 միլեօն լիրալըգ Ինկիլիզ իսթիգրազը տըր, չինքի բարլամէնթատէն լազըմ կէլէն իսթիզան մահզա պու իսթիգրազ իչիւն իտի վէ պուա պիր իսպաթ տախի չու տուր քի, միշարիէյհ խիթաճընտա չէօյլէ սէօյլէր, «գապինէթին վագթը օրմատը տահա Թօգվիլ բլանընը թէճճասիս իթմէյէ»։

Տէմէք օլուր քի, կէչէն ճիւմայա գառար օլսուն Ինկիլիզ գապինէթի տահա Թօգվիլ բլանընն նէ՛ օլսուղունու պիլէ պիլմէյօրուտու, վէ կէօնտէրէճէյի գօմիսէրլէրի տախի՝ քի պիզ Թօգվիլ իսթիգրազը իչիւն զանն իտէյօրտուգ, օ իսէ Ինկիլիզ իսթիգրազը իչիւն իմիշ։ Նէ գառար էվիրսէք, չէվիրսէք, չու էլէկրաֆա պիր մանա վէրմէքտէ աճզիմիզի իգրար իթմէքտէն պաշգա պիր շէյ իտէմէյիզ։

Պու ճիւմլէ իլէ տիւնքի Ֆոր ոֆ-Ֆոֆրատա պու մատտէի մուհիմմէ հագգընտա կէօրիւլէն պիր պէնտ քի, մէսէլէյէ պիր ադ ըշըգ վէրէպիլիր։ Զաղէթայը մէղքիւր դավիկնէ, միւսիւ Թօգվիլին քէնտի բլանը հագգընտա ըսթամպօլոյա էնինտէյի էմնիյէթլէր Ինկիլիզ սէրմայէտարանընա նէ օ գառար ադրամ կէօրիւնմիշտիր վէ նէ տէ օ գառար քահֆի, վէ բլանը հագգընտա տախի պաղը մէրթէպէ թատիրաթա լուզում կէօրիւնմիշտիր։

Մէղքիւր զաղէթանէն գավինճէ, մէղքիւր էմնիյէթլէր հագգընտա Ինկիլիզ, Ֆրանսըզ, վէ Օսմանը գապինէթլէրի պէյնինտէ էլան պիր միքեալէմէ աչըլմըշ տըր, վէ պու միքեալէմէ խիթամբէզիր օլմատըգճա, Թօգվիլ իսթիգրազը տա (8 միլեօն լիրա) վէ բլանը տա իճրա օլունամատաճաք տըր։

Տիմէք քի չիմտիքի հալտէ պու 8 միլեօն իսթիգրազ տա մէշքիւք տիր, եիրմի միլեօն տա, Թօգվիլ բլանը — [illegible] էօյլէ իսէ, գաչ տէֆա տըր տէտիյիմիզտէ քի, բէսմի իլանը կէօրիւմէտիքճէ պու մագուլ բլանլարա իթիմատ ճայիզ տէյիլ տիր, հաթթա պունտա պիլէ նօգսանը մըզ վար ըմըշ, չինքի 8 միլեօն իսթիգրազը վիճուտտ բէսմէն տախի կէչէն հաֆթա իլան օլունտու իտի, լաքին Ֆոր ոֆ-Ֆոֆրուն տիւնքի պէնտի օնու տա մէշքիւք պրագմըշ տըր։

Պունուն իլէ պէրապէր չուրասը տա էսահ տըր քի, մատէմ քի չիմտի իչ տէվլէթ տէ պունուն իւզերինէ սէօյլէյիօր, գապիլ տէյիլ տիր քի տէվլէթի Ալիյէնին ըսլահաթը մալիեէսինէ էլզէմ օլան պիր բլան, պաշա չըյամասը, իմտի մութլաքա պիր շէյ օլաճագ, պիր բլան մէյատանա չըգաճագ տըր, ամմա հանկըսը, պունու պէեան իտէճէք, իչ տէվլէթին գարարը օլսուղունան, օ գարար մէյատանա չըգմայը քի, հագիգէթի հալ ալնաշըլըսը։

* *

Տիկէր պիր թէլէկրաֆ տախի, Եունան մէսէլէսի հագգընտա գապինէթլէր պէ յինինտէ միւզաքէրէեէ տէվամ օլունատուղունու իսապէր վէրիր, վէ չինքի Եունան դօմիսիօնու թաթիլ իթթիքատէն պէրու հալա ադտը մէշվէրէթ պաշլայամամըշ տըր տէնիյօր, տէմէք օլուր քի, մատտէ զըմնէն օլսուն թէվասսիթիւ տուվէլիեէեէ իհալէ օլմուշ տուր վէ պու տա ֆէնա պիր խապէր տէյիլ տիր։ Պու վէսիլէ իլէ շունու տա տեեէպիլիրիզ քի, պու մագուլէ մէսէլէլէր թէսվիեէբէղիր օրմատըգճա, եանի Եունան, Ա-ըսթրիա, վէ Գուլգարիսթան իշլերի պիթմէսիքճէ, պաշատ մէղքիւր իսթիգրազլարը հէր հանկըսը իշիւն օլուր իսէ օլսուն, էվրօպայա էմնիյէթ պէյէնտիրմէմիզ պիր ադ կիւճ օլաճագ տըր, չինքի նասըլ քի Ֆոր ոֆ-Ֆոֆրուն եօգարատա զիքր իթթիյիմիզ պէնտ տիւնատ եաղըլը տըր, տէվլէթտէն մանթլուպ օլունան էմնիյէթ, սէնէվի պէշ միլիօն լիրա իշիւն օլուպ, տէվլէթ եինէ պիր սըգըեա կէլիպ տէ պունու տա վէրէմէզ օլուր իսէ, նէ ֆարապիլիր տէնմիշ տիր, վէ պու տա շիւպհէսիզ Բուլգարիա հագգընտա պիր վէսվէսէտէն նէշաթ իթմիշ օլմալը տըր։

* *

Մըսրրատա, Նուպար բաշա խաթիֆա իթթիքատէն սօնրա, Եէրինէ Շերիֆ բաշանըն խարիճիեէ նազըրը նասպ օլունատուղու մալիմ տիր, լաքին Նուպար բաշանըն մէմուրիյէթի իքի իսի, պիրիսի մէճլիսի վիւքելա ըէյիսլիյինի տէ [illegible] զըրլըզը։ Կէօրիւնիւր քի խըտիվ հաղրէթլէրի Շերիֆ բաշայը եալընըզ խարիճիեէ նազըրը նասպ իտէրէք, վիւքելա ըէյիսլիյինի տէ պէր սապգը քէնտի տէրիւհտէ էյլէմիշ տիր, չինքի տիւնքի պիր թէլէկրաֆնէզարէն Օսմէրէնամ Ինկիլիզ կազէթասը տէյօր իմիշ քի, Ֆրանսըզ վէ Ինկիլիզ գապինէթլէրի խտիվին ըէյիսի վիւքելա օլմասընը գապուլ իթմէմէճէքլէր տիր։

* *

Իթալիա գապինէթի տախի Ինկիլիզ վէ Ֆրանսըզ կիպի Ասիթանէյէ իքի մալիեէ գօմիսէրի կէօնտէրմէք թալէպինտէ իմիշ։

ԹԷԼԷԿՐԱՖ

Աֆոն Հավս

Լօնտրա, 23 փեւրվար

Օսմէրէք զաղէթասը, Ֆրանսա իլէ Ինկիլթէրրանընը Խըտիվի Մըսրը հաղրէթլէրինին մէճլիս ըրասէթինի գապուլ իթմէմէճէքլէրինի պէհան վէ իտտարէյի զաթիկէյի խրտիվիեէնին իատէ օլունմամասը լազըմ օլսուղունու իլավէթն քէրմիան իյլէմիշ տիր։

Սօֆիա, 24 փեւրվար

Տիւնքի կիւն բրէնս Տօնատուֆֆ Գօրսագօֆ, Գուլկար սաքէրինէ պիր բէսմի կէչիա իճրա իթթիրմիշ տիր։

(Ֆոն սոդոֆէ Նէլէ Բրէկրաֆլը)

Բարիս, 24 փեւրվար

Այան գօմիսիօնու, դաթէն մէպուսան մէճլիսի Թարաֆընտան գապուլ օլունմուշ օլան Գոմիւն մահքիմէյէրինին տաֆվը ուսմուտիսի լայիհասընա էման միւթէհիտէն մրուայիտ տիր։ Ռումանէն զանն օլունատուղունա կէօրէ, եիւզտէ 3 ֆայիզի էսհամընը եիւզտէ 4½ ֆայիզի էսհամա թահվիլի, դահէթ եադրն վազբիթտա վուգու պուլաճագ տըր։

Վիէննա, 24 փեւրվար

Բէլգրէդէ Գէրէբօնտէնդ զաղէթասընը պէյանընա նազարէն, Ինկիլթէրրա գապինէթի Թարաֆընտան լորտ Տիֆֆերինին Ս. Բէթրէսպուրկա վուգու պուլան մէմուրիյէթի Ինկիլթէրրա տէվլէթի իլէ Բուսիա տէվլէթինին Վասաթ Ասիատաքի տայիրէյի նուֆուզլարընընն թահտիտի հագգընտա [illegible] գավէլէնին թէճտիտ տաքքամընտան իպարէթ տիր։

Կէլէն տը Վէյն զաղէթասը, միրալայ Թէօտէլին Գարատաղ հիքիմէթի նէզտինտէ օրթա էլչի օլսուղունու պէյան իտիյօր։

Փէթրէսպուրկ, 24 փեւրվար

Խարգօֆ վալիսի բրէնս Գրաբօթքինին սրհէթի մէյեուս օլունաճագ տուրէթտէ տիր։

Փեւրվար 23տէ պուլաչըգ եէրլէրտէ վէպահա թութուլան օլմամըշտըր։

Մալթա, 24 փեւրվար

Եունանիսթան, Գրպրը, Թունուս վէ Մըսրը թէվարիսաթը իւզերինէ վաղ օլունան գարանթինա բէճ օ-լունտու։

Բումէլիի Շարգի Թարաֆընտան կէօնտէրիլէն մէպուսլար օէյիրճի մաղամընտա տուրատուլար։

Պատէհու բրէնս Տօնատուֆֆ Գօրսագօֆ, Գուլկար սաքէրինէ պիր բէսմի կէչիա իճրա իթթիրմիշ տիր։

(Ֆոն սոդոֆէ Նէլէ Բրէկրաֆլը)

Բարիս, 24 փեւրվար

Այան գօմիսիօնու, դաթէն մէպուսանն մէճլիսի Թարաֆընտան գապուլ օլունմուշ օլան Գոմիւն մահքիմէյէրինին տաֆվը ուսմուտիսի լայիհասընա էման միւթէհիտէն մրուայիտ տիր։ Ռումանէն զանն օլունատուղունա կէօրէ, եիւզտէ 3 ֆայիզի էսհամընը եիւզտէ 4½ ֆայիզի էսհամա թահվիլի, դահէթ եադրն վազբիթտա վուգու պուլաճագ տըր։

Վիէննա, 24 փեւրվար

Բէլգրէդէ Գէրէբօնտէնդ զաղէթասընը պէյանընա նազարէն, Ինկիլթէրրա գապինէթի Թարաֆընտան լորտ Տիֆֆերինին Ս. Բէթրէսպուրկա վուգու պուլան մէմուրիյէթի Ինկիլթէրրա տէվլէթի իլէ Բուսիա տէվլէթինին Վասաթ Ասիատաքի տայիրէյի նուֆուզլարընընն թահտիտի հագգընտա [illegible] գավէլէնին թէճտիտ տաքքամընտան իպարէթ տիր։

Կէլէն տը Վէյն զաղէթասը, միրալայ Թէօտէլին Գարատաղ հիքիմէթի նէզտինտէ օրթա էլչի օլսուղունու պէյան իտիյօր։

Փէթրէսպուրկ, 24 փեւրվար

Խարգօֆ վալիսի բրէնս Գրաբօթքինին սրհէթի մէյեուս օլունաճագ տուրէթտէ տիր։

Փեւրվար 23տէ պուլաչըգ եէրլէրտէ վէպահա թութուլան օլմամըշտըր։

Մալթա, 24 փեւրվար

Եունանիսթան, Գրպրը, Թունուս վէ Մըսրը թէվարիսաթը իւզերինէ վաղ օլունան գարանթինա բէճ օ-լունտու։

ՏԱԽԻԼԻՅԷ

Տիւնքի կիւն խարիճիյէ վէ մէարիֆ նազըրլարը, վէ Ավսթրիա սէֆիրի վէ սէֆարէթ միւսթէշարը հազարաթը, Ավսթրիա մէսէլէսինտէն տօլայը Պապը Ալիսէ իճթիմա իթմիշլէր տիր։ Պու մէսէլէնին հալլի, տահա իչ տէօրթ գօնֆէրանսա միւհթաճ օլտուղու բէվիչի հալտէն անլաշըլմագտա տըր։

—Պու քէրրէ սատրազամ հաղրէթլէրի ուսմամ տէվայիրի տէվլէթէ թէգքէրէլէր կէօնտէրէրէք, չիմտի գաչ մէմուր պուլունատուղունու վէ նիհայէթ գաչ մէմուր իլէ իտարէ օլունապիլէճէքլէրինի միւթէզամմին պիրէր ճէտվէլ թանզիմինի էմր պույուրմուշլար տըր։

—Ասայիշ իտատէ օլունտուղունա, ասաքիրի Շահանէնին մըգտարը 130,000 բատտէլէրինէ էնտիրիլէճէք տիր։

—Գարատէնիզտէն վիրուտա իտէն վաբօրլար հագգընտա Անպատուլու գավաղընտա պիր գաչ կիւն գարանթինա իճրա օլունմագտա օլտուղու խապէր ալընմըշ տըր։

—Մուամէլաթը մալիեէնին թէտգըգը իչին պու քէրրէ թէշքիլ օլունան մուվագգաթ գօմիսիօն, բալահաթը մալիեէ գօմիսիօնունան պաշգա պիր հէյէաթ օլուպ, իչպու եէնի գօմիսիօնունուն աշար ուսուլունու վէ սայիր մուամէլաթը մալիեէյի թէտգիգէ մէմուր օլտուղու Վուէրնա կէօրիւմիշ տիր։

—Պազը մէմուրիեէթլէ Եանեա Թարաֆլարընտա պուլունան Պօրտա գօմիսէրի Ապէտտին պէյ սիւն Տէրսաատէթ կէլմիշ տիր։

—Ֆրանսա տէվլէթինին վէպա խապարը միւնասէպէթիյլէ, Բուսիատան մատտա սէվահիլտէն կէլէն կէմիլէր իչին վաղ խլէտիյի գարանթինա միւատէթի, եալընըզ իքի կիւնէ թէնզիլ օլունմուշ տուր։

—Լօնտրատա պուլունան Ոսատալը էսհապը համիլէրինին պու կիւն իչին պիր մէճլիսի մախսուսա ադտը գարարընտա պուլունտուգլարը թէլէկրաֆ հավատիսինտէն տիր։

—Դրէշ միւնասիպէթիյլէ թաթիլ իտիլմիշ օլան թայէֆինի հուտուտ գօմիսիօնունուն, եէնէ իֆայը մէմուրիեէթ իթմէսի զէմանը եագլաշմըշ օլտուղունատան, գօմիսիօն հէեէթինին մահէլլի մէմուրիեէթինէ ավտէթի, Բուսիա տէվլէթի թարաֆընտան տիւնքի կիւն պա թէլէկրաֆ թալէպ օլունմուշ տուր։

—Կէչէն յունվար աեը զարֆընտա Սէլանիք վիլայէթինճէ էշգըեա էլինտէ 25 ատէմ մագթուլ 5 մէճրուհ վէ 4 ատէմ էսիր օլուպ, պունլարատան պիրի գատըն, 14 ի խալամ, վէ 11ի խրիսթիան օլտուղունու, վէ էշգըյանընն իսէ Բում վէ Պուլղար հայտուտլարը իտուկինի Ակնդ։ զաղէթասը եազըյօր։

—Ճումատա կիճէսի կիրիտտէն բօրթուգալ հումուլէսիյէ կէլէն պիր սէֆինէ, Զէյթուն Պուրնու եանընտա գարաեա աթըլըպ, թայֆէլէրի գուրթուլմուշլար իսէ տէ, սէֆինէ վէ հումուլէսի գուրթուլամայըպ, սահիլի պոյատան պոյա իսթիլա իտէն բօրթուգալլար մուհաճիրլէր թարաֆընտան թօբլանմըշ տըր։

ԻԼԱՆ

Պէյ օղլունտա Սագըզ-Աղաճը ճատտէսինտէ, Բիրէ Մէհէմմէտ սօգաղընտա եալընըզ 518 ղրուարսա սաթլըգ օլուպ, իսթէք իտէն գէվաթ Զարշուի քէպիրտէ Գուեումճուլարտա 34 նումէրօլու սարրաֆ Էկինլի Զարմայրեան Յակոբ աղա իլէ բաղարլըգ իտէպիր։ 3—3

ՄԷՍԷԼԷՑԻ ԷՐՄԷՆԻԱՆ

(484 Նոյեմբերեան պատէն վէ էջմամ)

Կէչէն սէնէ Նիսանէն պիրինտէ հէնուզ մուվադգաթ Ա.յիսթէֆանօզ ահտնամէսի հիւքմիւ ալթընտա իտիք, վէ Պէրլին գօնկրէսի հէնուզ պիր խիւլեա եա թասավվուր հալինտէ օլուպ, վուգու պուլանաճագ մը պուլմայաճագ մը, վէ վուգու պուլսա տա, Ա.յիսթէֆանօզ ահտնամէսինի ֆէսխ մի իտէճէք, թատիլ մի, եախօտ Ռուսիա պունլարըն հիչ պիրինի գապուլ իթմէյիպ տէ, մուհարէպէյէ տէվամ մը իտէճէք, պու մէսէլէլերին ճիւմլէսի նամալիւմտէ իտի։

Էրմէնի միլլէթի իլք տէֆա քէնտինին պիր ահտնամէտէ զիքր օլունտուղունու, վէ մէթպուու մուֆախխամընը քէնտիսի իչիւն պիր թահիւտ ալթընա կիրտիյինի կէօրտիւքտէ, տէվլէթինէ վէ միլլէթինէ սատրգ օլան թագրմըն իլք տիւշինճէսի չու օլտու քի, մատէմ քի շիքայէթ միճէրրէտ ֆիւրատէն, Զէրքէստէն վէ պաշլպօզուգտան իտի, վէ մատամ քի տէվլէթին թահիւտու տախի միլլէթի պունլարըն թաատտիյաթընտան գուրթարմագ իչիւն ի-տի, միլլէթէ տէ պունճա զավայիլ արասընտա միւմքին մէրթէպէ տէվլէթէ պար օլմայարագ, քէնտի քէնտինի մուհաֆազա իթմէյէ տէ պիր մըգտար սէլահիյէթ վէրիլսին։ Էյլէ պիր սէլահիյէթ քի, հէմ թապիի տիր, հէմ մէշրու վէ հէմ տէ գանունի. չիւնքի քէնտի քէնտինի մուհաֆազա իթմէք, տէյիլ էշրէֆը մախլուգաթ օլան ինսանա, իլլա էն էտնա հայվանաթա տախի պիր հագգը թապիի տիր. վէ շիւպհէսիզ պու հագգա մէպնի տիր [illegible] թէմէտտին միլլէթլերին գանունանմէյէրինտէ, պիր չախսըն իւզերինէ գաթլ գասը իլէ կէլէն ախէր չախսը, օլ պիր չախս մուհաֆազայը նէֆսի իչիւն օնտան էվվէլ տավրանըպ թէլէֆ իթտիքտէ, քիւլլիյէն մաղուր տուր։

Հէր նէ իսէ, պու մատտէ իւզերինէ սօղրա եինէ կէլէճէյիզ, շիմտիլիք շունու տիմէք իսթէրիզ քի, տիւնքի կիւն թէքմիլինի թէքրար տէրճ իթտիյիմիզ պէնտ, մահզա պու էասա մէպնի իտի, եանի հէր ինսանա թապիի օլան պիր հագգա, միլլէթիմիզին տախ հիսսէտար օլմասը։

Լաքին քիմլէր իտի, գաթլ գասը իլէ էֆրատը միլլէթ իւզերինէ հիճիւմիտէն, պունու քէնտիմիզ իչիւն քէնտիմիզ սէօյլէմէյիպ, օ վագթըն թարիխչընասանընա վէ վագանուիսլերինէ սէօյլէթէլիմ, օ վագթ էւրօբանըն ըսմի զայրի ըսմի էն մէշհուր կաղէթալերին-տէ շէօյլէ եազըլը օլուպ, պիլճիւմլէ էւրօբա թարիխչընասանը տախ, անը թէէլիֆլէրինտէ շէօյլէ զիքր իտէրլեր.

«Իքի միլեոն ահալիսի օլան էրզըրում, Վան վէ Ցիարպէքիր վիլայէթինտէ պիր միլեոն իւչ եիւզ օթուզ պինի էրմէնի օլուպ, եզէմը էքսէրիյէթ էրմէնիտէ իսէ տէ, պազը սուի իսթիմալաթտան նա-չի, այնը վիլայաթ սէքէնէսինտէն օլան իքի եիւզ պին գատար սէյ-եար ֆիւրտլեր պունլարա զուլմ իթմէյի, վէ էմվալինի եազմա վէ թալան իթմէյի միւտտէթը մէտի-տէտէն պէրու քէնտիլերինէ պիր ատէտ վէ հագգ իսինմիշլեր կի-պի իտի։

«Պու ֆիւրտլեր հէպ սիլահը օլուպ ասլա զրաաթլարը եօգ կի-պի տիր. չիւնքի քէնտիլէրինէ տահա գօլայ կէլիր, եէրլիլեր քէյ-լիւլեր չալըշըրն չապալասըն, էք-սին, պիչսին, վէ մահսուլլարըն-տան տա քէնտիլէրինէ եանի ֆիւրտլէրէ բայ վէրմէյէ մէճպուր օլսունլար։ ֆիւրտլէրին պու զուլ-մու պէօյլէ պիր ճինս չէյ տէ տէ-յիլ իտի. կեահ մանասթըրլար վէ էֆրատը միլլէթ մէրալէրինի զասպ իտէրլեր, կեահ միլլէթին էն կիւզել գըզլարընը վէ տավարլարընը ալըր-լար վէ գըշ կէլտիքտէ տավարլարը-նը կէթիրիրլեր օվատա օլան քէյ-լէրէ թագսիմ վէ թէսլիմ իտէրլեր քի, եէտիրսինլեր, իչիրսինլեր, գա-յըրսընլար վէ իլք պահարտա եի-նէ պէտէհավաճա քէնտիլէրինէ իատէ իթսինլեր. հատտլերի վար իսէ, քէյլիւլեր պունու պէօյլէ եաբմասընլար։

«Ֆուգարայը մէճպուր իտէրլեր քի կէլսինլեր ֆիւրտլերին օվալ-ըընը տա օնլար պիչսինլեր. վէ մահսուլ վագթը պաշլարընա տի-քիլիպ, ֆուգարանըն անը թէ-րի իլէ հասալ իթտիյինի բայլաշ-մայա գալգըշըրլար, վէ էլհիւք-միւ զալիպլուն ֆէհվասընճա ճէպ-րէն ասլան բայընը քէնտիլերի ա-լըրլար։

«Լաքին պու մագուլէ մէզա-լիմ վէ թաատտիյաթա կիւրուհու-էհլը զրաաթ նասըլ թահամմիւլ իտէպիլիր տէնէճէք. ճէվապը բէք գօլայ տըր. ֆիւրտլեր հէմ սիլահ-լը տըր, հէմ զայըմ տըրլար. Իս-լաս իթտիքլերի տէհշէթ վէ զապթլարը միւշքիլ օլտուղու ճի-հէթլէ ճէզատէն սալիմիյէթլերի տիր քէնտիլերինէ պու ճէսարէթի վերէն։

«Վիլայաթըն չալըշկան թագ-մընտա սիլահ օլմասըգտան մա-տա, օնա մէյլ վէ բաղչէթլերի տախի ամմասոռնտան ռուսհանէն էգզիրլեր։ Պիր չախս օլսուն եա պիր քէց օլսուն ֆիւրտլերին տէ-տիյինի եաբմասը եա էմրլերինի իճրա իթմէտի մի, հազըր օլսուն թէքմիլ էմվալինին եազմասընա։

«Օրալարտա գըշ չէտիտ օլուպ քէօյլիւնիւն սերմաեէսի օթ եը-ղընլարը օլտուղունտան, ֆիւրտլեր կէլիրլեր կիճէլէյին օթու ալթէչ վէրիրլեր վէ քէօյլիւնիւն տավ-ըընը սիւրիւպ կէօթիւրիւրլեր. վէ էմինէն վէ սալիմէն քէնտի օտա-լարընա չէքիլիրլեր։ Նէ եաբսըն պիչարէ քէօյլիւլեր, իքի քէօթիւ-նիւն պիր էյիսի տէյիպ, էլլերին-տէն նէ կէլիրսէ ֆիէտա իտէր քի, պարէմ պագի գալանընտան էմին օլուպ տա օնուն իլէ թաայիշ ի-տէպիլսինլեր։ Լաքին պու էմնի-եէթին նէ օլտուղունու տա մու-հարէպէ վագթը էյիտէն սէյր իթտիք, ֆիւրտլեր գուրտ սիւ-րիսիւ կիպի, Օսմանլը օրտուլա-ըընը բէչինտէ կէզիպ, հեր եէր-տէ մուգաթէլէ հեր եէրտէ թա-լան վէ խարապիյէթէ իզլերինի պըրագտըլար։

«Հայըզ քի պէօյլէ էհլի ըզ վէ չալըշկան միլլէթ պէօյլէ պարպար խաշարաթլարընը զուլմու ալթըն-տա պըրագըլըեօր, էօյլէ պիր միլ-լէթ քի, պէօյլէ պիր էտնա հալտէ պիլէ մէարիֆ վէ թարագգըյաթ-տա իլերիլէյէպիլիյօր. վէ վագտա Անատօլու ահալիլերինին հիչ պի-րինտէն, միւսթագպէլ իչիւն էր-մէնիլեր գատար մէարիֆ վէ թա-րագգըյաթ իւմիտի օլամաղ. պունլար պէօյիւք մէտէնիյէթ մէր-քէզլերինտէ, էմնիյէթի քեամ-լէյէ նայիլ օլապիլալիքլերի հ...ալտէ, նէլէրէ միւգթէսիր օլտուգլարը-նը պիլ ֆիիլ իսպաթ իթմիշլեր տիր։ Նիզամը մէքթէպլերի վար, պիր չօգ զաղէթալերի վէ էվրա-գը տէվրիյէլերի վար, քէնտիլէ-րինէ մախսուս թէաթրօլարը պի-լէ վար. Մօլիէր, Լէսէնկ, Շիլլէր, Շէքսբիր, Միլթըն, Ցանթէ, Վիկ-թօր Հիւկօ վէ Լամարթին կիպի մէ-շահիրի միւսաննիֆանընն թէլիֆլէ-րինի պիլէ թէրճէմէեէ մուվաֆ-ֆագ օլմուշլար տըր։

«Նիհայէթ իտարէի ումուրու տախիլիյէլերի հագգընտա տա ֆէվգէլատէ պիր լիագէթ կէօս-թէրիպ, 1856 խաթթը Հիւմայու-նու իլէ ճէօմաաթլարա վէրիլէն իմթիյազաթտէն իսթիֆատէ իտէ-րէք, քէնտիլերինէ պիր նիզամնա-մէի մախսուսէ տախի թէէլիֆ իթ-տիլեր քի, ճէնիպլի հիւքիւմէթը Սէնկէտէն տախի թաստիգ պույ-րուլաու, վէ էլան, եիւզ գըրգ ազատան միւրէքքէպ պիր մէճ-լիսի ումումիյի միլիյէէ տախի մալիք տիրլեր քի, մէսալիհի տա-խիլիյէի միլլէթին ճէրէեանը մէճ-լիսի մէզքիրուն թահթը նէզա-րէթինտէ տիր....»

Իշթէ պու վէճհ իլէ ումում Էւրօբա մաթպուաթը, Էրմէնի միլլէթի մէնաֆիի իլէ մէշղուլ օլ-տուղու հալտէ, միլլէթ իչիւն գա-պիլ տէյիլ իտի քի սիւքիւթ իթ-սին վէ մէնաֆիինտէն գայա իթ-մէսին։ Պինաէն ալէյհ իշլեր բէյ-տերբէյ Պէրլին գօնկրէսինէ գա-բար վէրիլտիքտէ, հիւքիւմէթին մալիւմիւ վէ բուիսաթը իլէ իքի միւհիթէրէմ սէրբիսզ օրոս պիր լա-յիհէի ըսլահամ թագտիմ իթմէք իւզրէ Պէրլինէ գատար իզամ զը-լընը, լայիհէյի գօնկրէեէ գա-տար թագտիմ իթտիլեր։

Լայիհէի մէզքիւրէնին պէչինճի պէնտինտէ շու վէճհ իլէ եազըլը տըր.

«Վիլայէթին ումուրու ինզիպա-թիյէսի, ժանտարմա ասքէրի իւէ միլքիյէ ասքէրինէ իհալէ օլուն-մալը։ Միլքիյէ ասքէրի էրմէնի էլերտէն, վէ տախիլի վիլայէթտէ պէշ սէնէ գատար միւթէմէքքին սայըր միլլէթլերտէն տախի մի-ուէքքէպ օլաճագ տըր, սէյեար ֆիւրատ վէ Զէրքէսլէրտէն մատատ։

«Ժանտարմա ասքէրի իսէ զապթ իւ ասայիշի վիլաեէթէ մէմուր տուր. վէ պունլարըն գօմանտա-սը, վիլաեէթին ումում գուվվէի ասքէրիեէսի գօմանտանլըզը ճա-նիպինտէն վագի օլան թավսիեէ իւզերինէ վալիի վիլաեէթ ճանի պինտէն թային օլունուպ, մի-շարիլէյհին զիյրի էմրինտէ պու-լունուր։ Ասաքիրի միքիեէ տա-խի քէզալիք վիլաեէթին ումում գուվվէի ասքէրիեէսի գօման-տանընը էմրի ալթընտա օլուպ, վազիֆէսի տախի հիյնի հաճէթտէ ժանտարմա ասքէրինէ մուավէնէթ իթմէք տիր։

«Ատի վագթտա սիլահպէտէսթ օլան ասաքիրի միքիեէ տէօրթ պին նէֆէրտէն իպարէթ օլաճագ տըր, լազըմ կէլէն ասքէրի մէվ-գի վէ գալէլերտէ տեվվէթին քէն-տի մէսարիֆի իլէ իդամէթ իտէ-ճէյի ասքէր տէ եինէ պաշգա տըր»։

Նիսան պիրտէ եազտըզմըզ վէ տիւն թէքրար տէրճ իթ-տիյիմիզ մէզքիւր պէնտ իշպու լայիհէտէն ագալի իւչ այ էվվէլ եազըլմըշ իսէ տէ, օգույան բէք գօլայ ֆէհմ իտէպիլիր քի, պու պէնտ նէ էսաս իւզերինէ եազըլ-մըշ իսէ, ումում միլլէթ նամընա տուէլը մուազզամ մէշվէրէթի-նէ թագտիմ օլունան լայիհէյի մէզքիւրէ տախի այնի էսաս իւ-զերինէ եազըլմըշ տըր, եանի միլ-լէթին մաղլում օլան գըսմընա քէնտի քէնտինի տէ մուհաֆազա իթմէք սիլահիյէթի վէրիլմէսի։

Զիւնքի քէնտի քէնտինի մու-հաֆազա իթմէք պիր շախսա պիր միլլէթէ օ գատար թապիի պիր պօրճ տուր քի, օնու էտա իտէ-մէէն շախսա տա միլլէթէ տէ Ֆրանսըզճա Բուրժ տերլէր։

Վէ պունուն էլզէմիյէթի հագ-գընտա բէք չօգ տէլալէթլերտէ իրայէ օլունապիլիր իսէ տէ, շու պիրի քեաֆի տիր։ Ասհապը ճի-նայէթ վէ զասպ իւ զարաթտան վալիլերէ միւթասարրըֆլարա վէ գայիմմագամլարա իշթիքեա օ-լունտուգտա, մայէթլերինտէ օ-լան զապթիյէ նէֆէրաթընը գրլ-լէթի իլէ իթիզար իտիպ, թաա-գիպ իտէմէյէճէքլերինի մաէթ-թէէսսիֆ իգրար իտէրլեր իտի։ Շու հալտէ էրմէնի միլլէթի քէն-տի մուհաֆազասը հագգընտա քէնտինին իսթիխսամընը արզ իթ-մէսի տէվլէթէ պիր մուավէնէթ վէ սատագաթ իպարազընտան պաշ-գա պիր ֆիքրէ համլ օլունամազ ըսը։

Սթամպօլ, սալթանաթը սէնիյ-յէնին բայիթախթը վէ վիւքէյայը տէվլէթին մագարրը օլուպ, օ գատար թէտապիրի զապթիյէ իճրա օլունարագ կիճէ կիւնտիզ պ/վարի վէ բիատէ, նիզամ վէ զապթիյէ գարաղոլարը մահալլա-թը տօլաշմագտա իքէն, մահէլ-էլինին քէնտի մասրաֆլարը իլէ սիլահը պէքճիլեր կէզտիրիպ մա-հէլլէլերինի մուհաֆազա իթտիր-մէք, տէվլէթէ պիր խըյանէթ մի տիր մուավէնէթ մի։

Կէրէք Սթամպօլտա վէ կէրէք սայըր պիլ ճիւմլէ պիլատը ճէսի-մէտէ, էֆրէնճին, թէպաանընն տիւնեեանընն միլեոնլար իլէ մալինի էմլաքինի մուհաֆազա իտէն հէ-մանն հէպ էրմէնիլեր օլուպ, տիւ-եանընն մալինի էմլաքինի մուհա-ֆազա իտէպիլէն եինէ օ էրմէնի-լեր քէնտիլերինի նիչին մուհա-ֆազա իտէմէյէճէքլեր, նէյիտի պիզիմ ապրիլ պիր պէնտիմիզին ահքեամը, իչին եօլունտա վէնի-զամընտա օլմասը իչիւն պիր սէ-լահիյէթէ միւհթաճ օլունտուղու։ Պիզ տէմէտիք քի էրմէնիլեր գաղ-ըն քէնտի պաշլարընա սիլահլան-սըն, իլլա պու պապտէ պիր սէ-լահիյէթէ լուզում կէօրտիւք, պու սէլահիյէթի հիւքիւմէթտէն պաշ-գա պիր քիմսէ վէրէմէզտի, վէ հիւքիւմէթ տէ պիր նիզամ գա-նուն ալթընտա պէօյլէ պիր սէլա-հիյէթ վէրէպիլիրտի, եախօտ իս-թէրսէ վէրիր իսթէրսէ վերմէզ, օ պահսը տիկէր տիր, լաքին պէօյ-լէ պիր սէլահիյէթ թաէպ իթմէք խաթա մը տըր. ֆիւրտ պիլա-ռուլսաթ մըզըրաղլա կէզսին, Զէրքէս գամա իլէ, վէ Զէյպէք պըչագլա տա էրմէնի նիշին ռուխ-սաթլա վէ նիզամը թահթընտա սիլահ թաշըյամասըն։

Պու կիւն պու սաաթ եինէ տէ-ռիզ քի, էրմէնիլերի ֆիւրտ վէ Զէրքէս խաաարաթընտան գուր-թարմանըն էն էհվէն, էն գօլայ վէ էն սահիհ եօլու, պու մուհա-ֆազա ումուրունտա քէնտիլերի-նի տէ գուլանմագ տըր, ամ-մա զապթիյէ իսմի իլէ, ասաքիրի միլիյէ իսմի իլէ, պէքճի եասագ-ճը իսմի իլէ, նէ՛ իսմ իլէ օլուբ իսէ օլսուն, օնտա պէյիս եօգ տուր. վէ եազընտա գօմիսիօնու-ալի էրմէնիսթանա ազիմէթ իթ-տիքտէ, պու ուսուլա բայէթ պու-յուրաճագլարը տա մէմուլու գա-վիմրզ տիր, խրիսթիյանլարըն ասաքերլիք վէ զապթիյէլիք իշլերին-տէ գուլանմագլարը, Գանու-նու Էսասի իգթիզասընտան օ-լուպ, պիր կիւն տէյիլ իսէ պիր կիւն էլպէթտէ մէվգիի իճրայա գօնուլաճագ տըր։

Լաքին լայիհէյի մէզքիւրուն գապուլինէ, լօրտ Սալիսպիւրի գօնկրէտէ իթիրազ իթտի, վէ Պէրլին ահտնամէսինին 61 ինճի պէնտի օնա գայիմ թուութուլտու. չիւնքի յունիս 4 ահտնամէսի իլէ Ինկիլիզ տէվլէթի Ա.նատօլու գը-թասընը ումումին թահթը հիմա-յէթը մախսուսէսինէ ալմըշ ըտը, ֆազաթ լայիհէնին թագտիմի վագթընտա պու ահտնամէ հէ-նիզ կիպլի թուութուլուպ մէյտա-նա չըգմամըշ ըտը։ Սօղրա Սըր Լաեարտ հաղրէթլերի ումում Ա-նատօլու ըսլահաթը իչիւն թագ-տիմ իթտիյի լայիհէտէ, ժանտար-մալարա խրիսթիյան զապթիթ վէ նէֆէրաթ տախի ալընմագ լա-զըմ կէլէճէյինի տէֆտաթլա պէ-յան իթմիշ օլտուղունտան, էր-մէնի միլլէթի թէրաքիընտան թագ-տիմ օլունան խուսուսի լայիհէյէ տէ հասպէլ բօլիթիգա իպիպար օլունմուշ օլտուղուտա ալէմէ մա-լիւմ օլտու։

Լաքին պիզիմ չու արալըգ մէ-սէլէյի միլիյէտէն պահս իթմէ-միզտէն մագսէտ, մէսէլէնին բօլի-թիգա ճիհէթի տէյիլ տիր։ Ումումէն Ա.նատօլու ըսլահաթը իչիւն տէվլէթը Ա.ալիյէ յունիս 4 ահտնամէսի իլէ, վէ ալէլ խուսուս էրմէնիսթան ըսլահաթը իչիւն տախի Պէրլին ահտնամէսի իլէ, միւթահիւտ տիւր՝, օնու նէ եօլտա թէնսիպ պոյուրուր իսէ. եօլտա իճրա իտէր, վէ քիմսէ միւտախէլէ իտէմէզ, լաքին խա-շարաթտան նէֆսինի մուհաֆազա իթմէք իչիւն պիր սէլահիյէթ թա-սավվուրու եա թալէպի տէ, պիր մուհարիբ վէ պիր միլլէթ իչիւն նէ զապահաթ տըր նէ պիր մաղ-զարաթ, հաթթա պիր զայրէթ վէ համիյէթ վէ սատագաթ տըր։

Միլլէթտէ եալընըզ պիր վասակ եա ցուդա էքսիք իտի քի, քէն-տի նէֆսանիյէթ, հըրս, թամա վէ զարազքեարլըզը իլէ, պու հա-միյէթ, զայրէթ վէ սատագաթը, տէվլէթէ պիր իսէան վէ խըյա-նէթ կէօրիւպ տէ ագլը սըրա վէ կիւյա պիր մուհարիբի լէքէլէթ-մէք իչիւն, քէնտի միլլէթինի մանթպուու մուֆախխամընա խը-եանէթ տիր տէյի զամմազլըգ ֆիիլի քերիհինէ գատար իրթի-քեապա ճիւրաթ իտէպիլսին, վէ տիւնքի Զէյթին վագաալարընը վէ սայըր օնա էմնալ խայալաթը օն պուչուգ այ ագտէմ թէչհէռանը էֆէնտիզ զաղէթասընա տէրճ օլու-նան պիր պէնտէ համլ իթմէսին, պու Ջարթըգ գուրտ իլէ գոյուն մասալընը տա պինլերճէ քիլմէթ-ը օթմէյէ կէչմէք տիր։ Լաքին միլլէթիսի է...ք. հայվան, ահ-մագ, շաշգըն, ճահիլ վէ էմնալի օլան հէզարան հէզար պէտնամ-լըգլար սըֆթաթը իլէ թավսիֆ ի-տէն պիր պէտզէպանա անճագ պիր զամմազլըգ վէ ցուգալըգ էքսիք իտի, օնու տա թամամ իթտի, վէ շիմտի թամ մէվգիինի պուլտու արթըգ։

Վագաա հիչ շիւպհէսիզ եօգ տուր քի, ցուդա օլանընն սօնու տա ցուդա կիպի պիր չիֆթլիք-տէ վագի օլուր, լաքին քէնտիսի պու զաղապը իլահիյէեի միւսթա-հագգ օլունճայատագ, տամար-լարընտա պիր տամլա էրմէնի գա-նը օլան պիր միլլէթտաշտա, տէ-յիլ քի անընն հէզայանամէսինի էլինէ ալըպ օգույամազ, իլլա իս-

մինի տախի արթըդ պիլա լանէթ եաս իտէմէզ զանն իտերիզ։

Շախսըմըզա տա կէլինճէ, հաշա քի միւֆթէրիաթընտան պիր գը-լըմըզ գըմըլտանսըն եախօտ պիզ-ատ զէրրէ գատար պիր զարազ վէ նէֆսանկէթ պուլունսուն, ֆագաթ խիւտա նէ քէրտէ խաս-մը ալուտու տախի օլսայըտրգ, չու կիւնկէրտէ քէնտիսի քէնտի իւզէրինէ տավէթ իթտիյի մէլէ-նէթին միլիոնտա պիրինի տէ տա-վէթ իտէմէեէճէյիմիզի իգրար իլէ պէրապէր, պիզէ զաննէն իթ-տիյի խըյանէթին, խրիսթիյան հիւմիյէթի իլէ աֆվընա հէր ան հազըրըզ, եէթիշիր քի թէօվֆէ իսթիդֆարա կէլիպ միլէթի իլէ պարըշսըն, վէ միլէթէ իթտիյի չու ասն խբեանէթին աֆվընը տա միլէթտէն իսթիրհամ իթմէէ չալըշսըն, լաքին պունու տա ու-մնամայըզ։

Ֆ. ՎԱՐԴԱՆ

ՄԷՔԵԱԹԻՊ

ՏԻԱՐՊԷՔԻՐ

Տիարպէքիր մուխպիրիմ-զէն վի-բուա իտէն պիր գրթա մէքթուպատ չու աթիսէքի հավատիլէր օգուն-մուշ տուր։

Ա.—Պէոէրիան բաշըտէրէրին էրնի-նէրը։ Բ.—Տէրզէոէր Գլէնիա-Շըրբը-ղըն ահվալի։ Գ.—Տօէնիր Պէոբոս Զը-զոֆճեան էֆենտի։ Դ.—Պէր հաֆչէրի։

21 Յունուար 1879

Ա.—Ճեզրէտէ Պէտէրխան բա-շազատէլէսին զուհուրա կէթիր-տիքլէրի իսթիլալ հազդընտա չիմտիքի հալ մալիմաթ իթասբ-նա լիւզում կէօրմէմ, չինքի չիմ-տի օլ խուսուստա Սէրդտէ թէֆ-թիշ ու թահգըգա պաշանըմըզ տը, վէ վալիյի վիլաեէթ, միլէ-թիմիզտէն իւշ նէֆէր զէվաթ ի-լէ պուրատան հարէքէթ իթմիշ-լէր տիր։ Թէֆթիշ ու թահգըգըն նէթիճէսինի իլէրուտէ պիլտիրի-րիմ։

Բ.—Մահէլի միլէթտաշլարը-մըզըն հալի, բէք զիեատէ թէ-էսսիւֆէ չայեան մէրթէպատ տէր։ Ճիլվագը Տիարպէքիրտէ Անդ-նուէր, Լուսաւորչեան, Հայրենա-սէր, Միաբանութիւն, Համազ-գային Հայկազեան, Վասպուրա-կան, Աղքատաց, Իրաւասիրաց, Քրիստոնէայ Երիտասարդաց Նամ-լարընտա ընկերութիւնլար վար իսէ տէ, պունուլա պէրապէր, պուրատա հէյման մէքթէպ եօգ կիպի տիր, վէ միլէթին միւս-թագպէլի իւզերինէ տիշիւնէն-լէր գըլլէթ իւզրէ պուլունմագ-տա տը։ Պաշգա պիր սըրատա պու ընկերութիւնլար հազդընտա թարաֆընըզա մուֆասսալ մալիւ-մաթ վիրէճէյիմ։

Տիարպէքիրտէ միլէթիմիզտէն բէք չօգ էհալի պուլունուպ, հալ պու քի միլէթճէ ումուր ու մէ-սալիհի բոյէթթ իշիւն միւտիր-լէրտէն մահրում տուր։ Պու հալ-տէ Ազգային վարչութիւն վէ մէրխասա նէ՞ եաբմագտա տը-լար։ Պունլար միլէթին մէսայիւի հայաթիէսի իլէ իշթիղալ իտե-ճէք եէրտէ, պու կիւնլէրտէ շէհ-րիմիզ իշինտէ միլէթճէ պիշիւք պիր ալթիսթիւք հուսուլէ կէ-թիրմիշլէր տիր։ Մէրխասա է-ֆենտի վարչութիւնու, վէ վար-չութիւն տա մէրխասա էֆենտիյի գապահաթը կէօսթէրմէքտէ տիր-լէր, վէ պու սուբէթլէ չիմտիքի հալ գարտաշ գարտաշա գարշը գըտտիյէթ վար տը։ Պու մէսէ-լէլէր հազդընտա կէլէճէք բօս-թա իլէ թարաֆընըզա մալիւմաթ վիրիրիմ։

Գ.—Պուրաճգտա, մահէլի պէ-լէտիյէմիզ թապիպի Սթամպօլու տօգթօր Զըպուգճեան Պէտրոս էֆենտի հազդընտա ալինի թէ-սիրատ։ Տօգթօրու միւմայիլէյհ, մէ-մուրիւէթի մէղբիւրէնէ կէչէլի-տէն թա պու անէ գատար իթ-տիյի հիսապըզ իլիքլէրի վէ միւ-լէթբէրվէրլիյի իլէ, պուրանըն թէքմիլ էհալիսինին հիւսնի թէ-վէճճիւհիւնիւ գազանմըզ տը։ Շէօյլէ քի սապահտան աղշամա գատար խասթալարա պագըպ, կիճէլէրի տախի ճէմիյէթի եէրլէ-րինտէ պուլունարադ, մատտի վէ մանէվի թէշվիգաթլար իճրա իթ-սէքտէ տիր։ Ֆիլ հագդա էկէր քեաֆֆէյի էրմէնի մէմուրլար, Զըպուգճեան էֆենտի կիպի կիւ-ղէլ պիր դալպ սահիպի օլսա ի-տիլէր, պարի սէֆիլ միլէթիմիզ տէ անլէր իլէ քէնտի քէնտիյի թէսէլլի իտէր իտի։

Դ.—Մատթէոս էֆենտի ճէ-նազեան թարաֆընտան Քրիստոն-եայ Երիտասարդաց Ընկերութի-նունա զազէթաեը միւթէպէրինի-ղին պիր սէնէլիյի իհտա օլուն-տուզունու մա էլ մէմնունիյէ թա-րաֆընըզա պիլտիրիրիմ։

ԳԱԼԸԲԷՍԻՐ

Պայբէսիր մուխպիրիմիզտէն չու-աթիսէքի մէքթուպ վիրուա իթմիշ տիր։

7 փեբրվար 1879

Սբրէտ վէ ճինայէր

Պու հաֆթա շէհրիմիզէ պիր սաաթ մըգտարը մէսաֆէտէ պու-լունան քէսրէվէն գարիեէսի ճի-վարընտա ամթիսէքի տէհշէթլու վագաա զուհուրա կէլմիշ տիր։ Շէօյլէ քի,

Գարիյէի մէղքիւրէ գուրպինտէ պուլունան պիր պօսթան տէրու-նինտէքի գուլիպէտէ, շէհրիմիզ Բում միլէթինտէն իւշ նէֆէր քէ-սան պուլունմագտա իքէն, կիճէ տէօրթ նէֆէր Զէրքէսլէր օրայէ կիրերէք, մէրզումարտան պար-կիր, ագչէ, վէ սայիրէ թալէպ ի-տերլէր։ Վէ պուլամատըզլարընտան, տէրհայ իքիսինի գուրշունլա վուրուպ էօլտիւրիւրլէր, վէ իւշինճիւսիւնիւ տախի եինէ թաղեիզ իտուպ, պիր շէյ պու-լամատըզլարընտան, անը տախի ճէրհ իտուպ, էօլտիւ տէյու պը-լագըպ ֆիրար իտէրլէր։ Ֆէրտաբ սապահլայըն վուգույի հալ նա-սլլա իշիտիր վէ մէրզումմէճ-բուհ իլէ էօլիւլէր հիւքիւմէթ կէթիրիլիր։ Օրատա մէճբուհա պիր գաչ սիւալ օլունտուգտան սօնրա, խանէլէրինէ կէօթիւրիւ-լիւր, վէ մէրզում մէճբուհ տա-խի պիր իքի սաաթտան վէֆատ իտէր։

Պու վագրա ճիւմլէյի, ալել խուսուս խրիսթիյան միլէթլէրի-նի խայլիճէ խէվֆ ու էնտիշէնէ տիւշար իյլէմիշ տիր, զիրա պու-րա էհալիլէրինին էքսէրիսինին ախպուլիթալարը թաշրաճա տը-ր, պունուն իշիւն հիւքիւմէթի Սէ-նիեէնին իշպու էմնիյէթի ճան դաղիեէսի հազդընտա նալարը տիզգաթը թամամէսինի իսթիր-համ իթմէքտէ տիրլէր։

Սբարթալը զատէլերին մուախ-խարէն իզմիրտէ միւճեատէտէն ինչա իթթիֆաքլէրի միլէթ խաս-թախանէսինտէն տօրաեը, միւ-մանլէյհիւմէ պիր արզը թէշէբ-քիւր օլմագ իւզրէ, զազէթամըզ-տա տէրճի իրթիմասըյլա, պու-քէրրէ իզմիրտէն պիր զաթ թա-րաֆընտան կէօնտէրիլմիշ օլան չու-աթիսէքի թէլէկրաֆնամէյի պէր վէճճի ամի տէրճ ու պէեան իյլէրիզ։

Սաատէթլու վէթանէրիմիզ Սբարթալը զատէ հաճի Եաղուպ վէ հաճի Յովհաննէս էֆէնտիլէ-րին էօթէատէն պէրու միլէթբէր-վէր օլտուգլարը ճիւմլէմիզէ մա-լիւմ, վէ նուր կիպի կէօղէրիմիզ էօնիւնտէ աշիքտար կէօրտիւկիւ-միզ չու խասթահանէմիզին հալը հազըրընէ մէրհամէթէն եէտի ալիեէլէրինտէն միւճեատէտէն միւզէյէն վէ միւքէմմէլ սիւ-բէթլէ ինչա իթտիրիպ, վէ տէ-րուընինտէ իսքեան իտէն խասթա վէ մէճնուն պիշարէկեանլարն պունտան պէօյլէ հէր կէճնա խա-թիրահաթլարընտա պուլունա-ճագլարընա սէպէպի վէլիյիսինի-մէթլերի պուլունան էֆենտիյի մումայիլէհիւմ հազրէթլէրինտէն ճիւմլէմիզ մէմնուն վէ միւթէշէք-քիւր օլմալրընը։

Էյ միլէթ գարընտաշլարըմըզ էֆենտիլէր, պիզլէր տէ ֆէնտիյի մումայիլէյհիւմինն միլէթ խաս-թախանէսինէ իթմիշ օլտուգլարը ֆէտաքէարլըգլարընտան իպրէթ այմալրյըզ վէ հէբիմիզ պիլ իթթիֆագ միլէթ վէ վէ-թան իշինն մուավէնէթ իտիպ վէ ֆէտաքէար օլմամըզ ատէթա պիրինճի տէրէճէ վազիֆէմիզտա-յըմալը տը։ Վէ ճիւմլէմիզ թա-րաֆընտան տէրիմ քի, Հագգ թէալա հազրէթլէրի էֆենտիյի մումայիլէյհիւմէ թիւքենմէզ էօ-միւրլէր իհտան իթսին։

Վէ քիսպ ու թիճարէթլէրինէ պինլերճէ զիատէ էքսանէէթ վէր-սին վէ քէնտու եվլատ վէ սիւ-սիլէլերի տիւնեա տուրտուգճա թիւքենմէսինլէր վէ միւթէվէֆա բէտէրլերի եատի վէ միւթէվէֆա մախտումի Մարայ բոս էֆենտիլ-երին ճանլարը ճէնեթէթ դապուլ օլունսուն, վէ Ալլահ բահմէթ իյ-լէսին, ամին։ Սբրէտ Աէճանեան

1879 Յունվար 30

Իզմիր

ԹԻՒՃԱՐԻՑԷ

Գլուխը Էնգլիոնէ Դոնալդ.

Սթամպօլ. 12/24 փեբր. 1879

Իսրաճաթա մահսուս օլան տէվլէթին միւսթէշարի մահսուլթը հագդընտաքի մուամէլաթ տայիմա տուրկուն տուր։ Բամուդ, եուն, վէ պաշլըճա թիֆթիդ հա-լէա ասլա արանըլմագտա օլմա-եըպ, մէվճուալարը իսէ Էվրօբա-տա օլ գատար չօգ տուր քի, պիր վագըթ իշին պէօյիւճէք պիր եիւքսէքլիք եախօտ կէրմիեէթ իհթիմալտէն տէյիլ տիր։

ՊՈՒՂՏԱՑ.—Բիացա զայիֆ, վէ ասլա կէրմիյէթ եօգ տուր։ Զը-գան հաֆթա բէք աղ իշ օլմուշ տուր, վէ պու տուրկունլուգ, զաթէն զայիֆ օլան ֆիեաթլարա թէէսսիր իթմէքտէն պաշգա պիր շէյ իտէմէզ։ Պուղտայրն մէվճու-տու 100,000 քիլէ թախմին օլուն-մագտա տը։

ՄԸՍԸՐ ՊՈՒՂՏԱՑԸ.—Անատօլու թէվարիտաթը, իսրաճաթ իշիւն արանըլմագտա տը, վէ ֆիաթ-լարը, քիլէսի 15 զուրուշ արաա-բընտա գավի տիր, լաքին իսրա-ճաթըն մուհաֆազասը սէպէպին-տէն, մուամէլաթ հիչ կիպի տիր, վէ եալընըզ Պանտըրմա վէ Մը-խալըճ թէվարիտաթընտան պա-գը սաթըշ վուգու պուլապիլմէք-տէ տիր։

ԱՐԲԱ.—Էմթաա քիւլլիեէթլի օլմասընտան նաշի, ճինսինէ վէ մալընա կէօրէ ֆիեաթլար 10 իլէ 12 արասընտա գայրշ տը։

ԳԱՀՎԷ.—Գահվէնին էյի ճինս-լէրի գըլլէթ իւզրէ օլտուզունտան, ֆիեաթլարը գավի տիր, պիլաք-ատի ճինսլէր պոլ տուր, վէ 8 իլէ 9 զուրուշ արասընտա տը։

ՇԷՖԻԼԻ.—Այնի տուրկունլուգ տէվլամ իտիյօր։ Թրիէսթէնին ա-լէա ճինսլերի, գանթարը 188 զուրուշ ֆիեաթընը թէճավուզ իթմէմէքտէ տիրլէր։ Պու կիւն Ռուսիա թէվարիտաթընն պաղը ճինսլերի 168 զուրուշա տիւշմիւշ տիր։

ԹԷՐԷ ԵԱՂԸ.—Սիպէրիանն ալեա ճինս թէրէ եաղլարը 14 զը-ուրշտան էքսիեէ վէրիլմէմէքտէ տիր։ Ցահա ատի ճինսլէր վար տը քի, 13 զրուշա գատար վէ-րիլմէքտէ տիր։

ԻՏԽԱԼԱԹ

ԷՄՎԱԼ	ՄԸԳՏԱՐ	ՑԻՑԱԹ	Լ. Օ.
ՁԷԽԱՑԻՐ			
Պոռղոյ սէրթ, Ազօֆ	քիլէ	27–30	100
Լիպրա 58|60			
» սէրթ Բուամէլի . . .	»	23–28	»
Լիպրա 55|60			
» Եըմըշագ Թունա . . .	»	23–26	»
Լիպրա 56|59			
» » Բաամէլի . .	»	22–27	»
Լիպրա 55|60			
Մըսըր պոռղոյ	»		»
» » Թունա	»		»
» » Բօթի, Օրտու . .	»	14. 50–15	»
» » Բուամէլի	»	14–14. 50	»
Աբէռ Թունա	»	10–11. 50	»
» Բուամէլի	»	11–12	»
Եոլոֆ	»	12–12. 50	»
Զուվրոյ	»	–	»
ՏԱԳԻԴ			
Եէրլի սոնո	չուվալը	90–98	»
Օտեսա սոնո 1 ինճի ճինս . .	»	120–125	»
» » 2 ինճի ճինս . .	»	116–118	»
» » 3 վէ 4 ինճի ճինս	»	95–108	»
Գուլա 1 ինճի ճինս	»	105–108	»
» 2 վէ 3 ինճի ճինս . . .	»	88–96	»
ՕԳԴԱ ՄԱԼԸ			
Գահվէ Բիօ 1 ինճի ճինս . . .	100 օգդասը	1000–1100	»
» 2 ինճի ճինս . . .	»	900–1000	»
» 3 ինճի ճինս . . .	»	800–860	»
Շեէրէր Հալանտա վէ Թրիլսթէ .	գանթարը	186–188	103
» Ֆրանսըզ քէլէ, 5 քիլօկ.	»	230–	100
» » քէլէ 3 վէ 2. 50	»	232–	»

ԹԻՒՃԱՐԻՑԷ

ԷՄՎԱԼ	ՄԸԳՏԱՐ	ՑԻՑԱԹ	Լ. Օ.
Պէպէր	օգդասը	5¼–5¾	104
Զէվէտ Պէնկալա	»	90–120	100
» Մատրաս	»	48–65	»
Եէրէլ Ամէրիդա	սանտըգ	38–39	»
Մայ Սբարմաչէթ 8–9 քիլօկր.	»	57–65	»
» » 11–11. 70 »	»	86–98	»
Քըլ Ինկիլիզ	»	160–220	»
Զայ Գոնկօ	օգդա	16–20	105
» Փէդօ	»	45–90	»
Էրէնլ Ճէնօվա	չուվալ	40–40. 50ֆ.	»
» Ինկիլիզ	»	160–162	100
Իսբէրթօ	18–19 օգ.	100	»
Բօմ Ինկիլիզ	9–11 կալ.	100	»
» Թրիէսթէ	16 »	100	»
Սայ Եողը Սիպէրիա	օգդա	13. 50–14	105
Զէրվէշ Եողը	»	9–10	»
Գոյրոտ Եողը Մօսգօֆ . . .	»	7¼–7½	»
Տոն Եողը	»	6–6. 50	105
Խավար սիյահ	»	44–48	120
» գըրմըզը	»	6–6. 50	105
ՄԱՏԷՆ			
Պոէրը Ինկիլիզ	օգդա	13. 50–14	100
Զինգէ	100 օգդասը	84–88 ֆր.	
Գուլայ	գանթար	435–445	»
Գոռըշոն	օգդա	3¼–3½	104
Թէնէֆէ	2 սանտըգ	200–220	100
Գուրֆէյ	50 քիլօկր.	74–78	»
Ճամ	սանտըգ	18. 50–19ֆ.	
Զէլէֆ Թրիէսթէ	»	170–175	»
Տէմիր Չըպուգ	գանթար	50–52	»
» բաղէթ	»	54–	106
» սէյիրմի	»	58–	»
» Չըպուգ Շուէտ	»	88–92	»
» բաղէթ Շուէտ	»	95–98	»

ԻԽՐԱՃԱԹ

ԷՄՎԱԼ	ՄԸԳՏԱՐ	ՑԻՑԱԹ	Օ. Լ.
Փամպոռֆ Մըսըր	օգդասը	4. 25–4. 50	100
» Անատօլու	»	6. 50–7	»
Եոբոռը Գասապ պայը . . .	»	9–9. 50	140
» Անատօլու	»	7. 25–9	100
Թէֆթիք Անատօլու	»	20–22	»
» Վան	»	9–11	»
Իքէ Աճէմ վէ Խորասան . .	»	16–40 ֆր.	»
Գօզ Պրուսա վէ սայիրէ . .	»	40–50	»
Տէրէ քէյլի	7–14 բարչա	100–	110
Պալ տօռա Անատօլու	օգդա	17–17. 50	110
Ճէնէրէ Գայսէրի, Էնգարէ . .	»	7–8	»
Քէնէվէր Անատօլու	»	3. 50–4	»
» Թօխատ մու	»	1. 50–2	»
Աֆիոն	»	210–250	»
» Զիքինթի	»	150–175	»
Քէրէն Ռեխոմոռ	քիլէ	27–29	»
Սոսամ	օգդա	2. 75–3	»
Անիոն Սագըզ վէ Զէյմ . . .	»	5–8. 75	»
» Անատօլու	»	6. 50–7	»
Քէֆոն	»	6–7	»
Ֆոռոլէ Թունա	100 օգդասը	110–130	»
» Թրապուզոն	» »	100–140	110
Զէյրէք Եողը Մախալի, Այվալը	օգդասը	5⅛–5½	»
» » Կէմլէյիկ	»	5. 50–5⅝	»
» » Եունան	»	5. 50–5⅝	»
Սապոռ Գանտիա	»	5. 25	»
» Բէթիսօ	»	5. ⅛	»
» Մախալի	»	3. 50–4. 25	140
Պոռէտ էլի	»	8. 50–9	100
Ֆըռոզէ Թրապուզոն	գանթար	125–135	»
Ճէվիզ Անատօլու	օգդա	1. 75–2	»
Ինճէր Իզմիր	գանթար	80–120	»
Գոռբա Եողլա	»	95–100	»
Փէնէր Գաշէր Թունա	օգդա	10–11	105
» » Օտէսա	»	9–9½	»
Զէյրէն Քրիկա	»	2–2. 25	»

Պապը սերասքերի պու կիւնքի կիւն, կէօմրիւք բուսումիէէսի քէնտի իւղերինտէ օլմագ վէ մեճիտիէ ագչէ իլէ Թէէտիէէ իտիլմէք իւզրէ, օգգաոը 13 զրուշ 10 բարաեա գատար, 150.000 օգգա Ռուսիանքն Թէրէ հաղընտան ալմաեը գաթիէն նիեէթ իթմէքտէ տիր։

Տէվլէթը Ալիեէ իլէ Ռուսիա տէվլէթի պէյնինտէ ագա օլունան մուահէտէնին Թէրճէմէի բէսմիեէսի տիր

Հաշմէթլու Ռուսիա իմբէրաթօրու վէ զաթը շէվքէթսիմաթը հաղրէթը Բաթիշահի, Այիսթէֆանօս մուգատտէմաթը սուլհիեէսինին տէվլէթէյն պէյնինտէ տօղրուտան տօղրուեա հասըլ օլաճագ իթթիֆագա Թաալիգ օլունան ահքեամընը, գաթիյէն պիր մուահէտեէ բագթ ու Թահվիլ իլէ, սուլհ ու միւսալէմէնին ավտէթինի բէսմէն Թէէեիտ իյլէմէք արզուսունա պուլունուգլարընա մէպնի, պու իշինն Թարաֆը էշրէֆը հապրէթը Բաթիշահիտէն, խարիճիեէ նազըրը տէվլէթլու Ալէքսանտր բաշա, վէ Շուրայի տէվլէթ բէյիսի տէվլէթլու Ալի բաշա հաղրաթը վէ հաշմէթլու իմբէրաթօր հաղրէթլէրի ճանիպինտէն տախի Տէրսաատէթտէի սէֆիրի բրէնս Լօպանօֆ հաղրէթլէրի մուրախաս Թայէին օլունմուշ տուր։

Միշարիլէյհիմա եօլունտա վէ մունթազամ կէօրիւնէն բուխարթնամէլերինի պատէթ Թաաթի մէվատտը աթիեէեէ գարար վերմիշլէր տիր։

1՝ Տէվլէթը Ալիեէ իլէ Ռուսիա տէվլէթի պէյնինտէ պատէմա սուլհ ու մէվալաթ ճարի օլաճագ տըր։

2՝ Այիսթէֆանօս մուգատտէմաթը սուլհիյէսինին գօնկրէ Թէրաֆընտան ֆէսխ վէ եա Թատիլ օլունան պէնալէրի եէրինէ, Պէրլին մուահէտէսինին եէտի տէվլէթ արասընտա գարարլաշտըրըլմըշ օլան ահքեամընն գայիմ օլտուզունու, տէվլէթէյնը միւթեահիւտէյն պիլ իթթիֆագ պէեան իտէրլէր։

3՝ Այիսթէֆանօղ մուգատտէմաթը սուլհիյէսինին, Պէրլին մուահէտէսիյլէ ֆէսխ վէ եա Թատիլ օլունմայան ահքեամը, իշպու մուահէտէնին մէվատտը աթիյէսիյլէ գաթիէն Թէսվիյէ իտիլմիշ տիր։

4՝ Պէրլին մուահէտէսի միւճիպինճէ, տէվլէթի Այիյէնին Ռուսիյա Թէրք իյլէտիյի արաղինին գըյմէթի պատէթթէնգիլ, Թաղմինաթը հարպիյէնին մըգտարը, սէքիզ եիւզ իքի միլիոն պէշ եիւզ պին ֆրանգա գարար վերիլմիշ տիր։ պու բարանընն սուրէթի Թէէտիյէսիյլէ անա Թախսիս օլունաճագ Թէէմինաթ մատտէսի (արաղի մէսէլէսինէ վէ տայինլէրին հուգուգունա տայիր Պէրլին գօնֆէրանսընընն 11ինճի բրօթօգոլունտա միւնտէրիճ օլան պէեանլեր ահքեամընա խալէլ կէթիրմէեէճէք տիր), Սալթանաթը Սէնիյէ իլէ Ռուսիա տէվլէթի պէյնինտէ պիլ իթթիֆագ Թանզիմ օլունաճագ տըր։

5՝ Մէմալիքի Օսմանիյէտէ պուլունան Ռուսիա Թէպասը իլէ միւպէրաթընա, մուհարէպէի ախիրէ էնասընտա Թէրէթթիւպ իտէն զարար վէ զիան իշին Թալէպ օլունաճագ Թազմինաթ, անա միւթէալիգ մէթալիպ, Տէրսաատէթ Ռուսիա սէֆարէթի Թարաֆընտան Թէտգիգ օլունարագ, Պապը Ալեյէ պիլորիրլիքճէ Թէէտիյէ օլունաճագ տըր։ իշպու մէթալիպին մէճմուի հիչ պիր վէճհ իլէ եիրմի ալթը միլիոն եէտի եիւզ էլլի պին ֆրանգը Թէճավուզ իտէմէեէճէք տիր։ իշպու մուահէտէնին Թաատիգնամէլէրի միւպատէլէ օլունտուղու Թարիխտէն իթիպարէն, պիր սէնէ կէչմէսիքճէ, Պապը Ալեյէ օ միսիլու մէթալիպ արզ օլունամայաճագ տըր, վէ Թարիխի մէպքիւրտէն իթիպարէն իքի սէնէ սոնրա արթըգ պու կիպի տավալէր գապուլ իտիլմէեէճէք տիր։

6՝ Իսէրայի հարպիեէյի Օսմանիեէնին իաշէլէրի մէսարիֆինին հիսապլարընը, Պէրլին մուահէտէսինին իմզա օլունտուղու Թարիխ գաառար բույեէթ վէ Թէտղըգ իթմէք իւզրէ, Թարաֆէյնտէն մախսուս գոմիսէրլէր նասպ օլունաճագ տըր, վէ տէվլէթի Ալեյէնին Ռուս իսէրասը իչին իթթիյի մէսարիֆ Թէնզիլ օլունտուգտան սոնրա, գուսուր գալան մէպլաղ, ճանիպը Պապը Ալիտէն եէտի սէնէ զարֆընտա միւթէսալի 21 Թագսիթլէ Թէսվիյէ իտիլէճէք տիր։

7՝ Ռուսիաեա Թէրք օլունան մահալլէր եէհլիսի, պու իւզքեալէր խարիճինտէ իգամէթ իթմէք իսթէտիքլէրի հալտէ, էմլաքլէրինի սաթըպ, չէքիլմէքտէ մուխթար տըրլար։ Պունուն իչին քէնտիլէրինէ մուահէտէյի հաղըրէնին Թաատիգի Թարիխնտէն իթիպարէն, իչ սէնէ մէօհլէթ վէրիլմիշ տիր։ Մէօհլէթի մէզքիւրէնին ինգրզասընտա էմլաքլէրինի սաթըպ, մէմլէքէթտէն չըգմամըշ պուլունանլար, Ռուսիա Թէպահեէթինտէ գալաճագլար տըր։

8՝ Էսնայի մուհարէպէտէ, Թարաֆէյն օրտուլարը-յլա միանասէպաթը վագըալարընտան տօլայը միւթթէհիմ պուլունան Ռուսիա վէ եա Օսմանլը Թէպասը հաղգընտա հիչ պիր սուրէթլէ միճաղաթ իթմէմէքլիկի վէ իթթիրմէմէքլիկի տէվլէթի Ալեյէ իլէ Ռուսիա տէվլէթի միւթեգապիլէն Թէահիւտ իտէրլէր։ Վէ Ռուսիա ասքէրլէրինին արգասը սըրա ֆամիլեալարը-յլա պէրապեր չէքիլմէք իսթէեէճէք քէսանընն ազիմէթինէ, մէմուրլարին Օսմանլը Թարաֆընտան մուխալիֆէթ օլունմաեաճագ տըր։

9՝ Բումէլի գըթասընտաքի էեալաթը Շահանէտէ զուհուր իտէն վուգուաթտա պիմէտիսալլօլան պիլճիմէք Թէպասի Օսմանիեէյէ քեամիլէն վէ Թէմամէն ատիվ ումմամի իթա վէ Թէէմին օլունմուշ տուր։ Պունտան տօլաեը հապս վէ եա նէֆի, վէ եա խոս Թէպեիա իտիլէն էշխասընը ճիւմլէսի տերհալ հուրրիյէթի շախսիյէլերինտէ միւսթէֆիտ օլաճագլար տըր։

10՝ Մէմալիքի Շահանէտէ Ռուսիա Թէպասընընն Թիճարէթ վէ հուգուգու տաավիյէ, վէ հալ ու մէվզըլարընա տայիր Թարաֆէյնի մուահէտէյն պէյնինտէ մուգատտէմա ագտ օլունուպ, մուհարէպէտէն տօլայը ֆէսխ վէ իլգա իտիլմիշ օլան պիլճիմէք մուահէտաթ վէ մէգալաթ վէ Թէհիւտաթ, քէմաֆի իւսսապըգ մէրի իւլ իճրա օլաճագ, վէ տէվլէթէյն պիլճիմէք Թէահիւտաթ վէ միւնասէպաթը Թիճարիյէլերինճէ վէ սայիրէճէ իլանը հարպտան էվվել եէկտիկէրինէ գարշը պուլունտուգլարը հալէ ըիճու իտէճէքլէր տիր։ Մուահէտէյի հաղրէ վէ եա Պէրլին մուահէտէսինէ նադ իտիլէն ահքեամմուսթէանա Թէանա տըր։

11՝ Պապը Ալի, Ռուսիա Թէպասընընն ենիյի վաֆիրէտէն պէրու սիրբիւնճէմէտէ գալմըշ օլան պիլճիմէք տավալարընը սուլհէն Թէսվիյէ, վէ իճապ իտէր իսէ, պունըարա Թազմինաթ իթա իթմէք, վէ վերիլէն իլամարը տախի պիլա Թէէխիր իճրա իմտիրմէք իւզրէ, Թէտապիրի միւեսսիրէ իթթիիսալ իտէճէք տիր։

12՝ Մուահէտէյի հաղրէ Թաստիգ օլունաճագ, վէ Թաստիգնամէլէրի իքի հաֆթա զարֆընտա, վէ միւմքին իսէ տահա եվվել Բէթրապուրկտա միւպատէլէ իտիլէճէք տիր։

Թաստիգէն լէմագալ, տէվլէթէյն մուրախասալարը իշ պու մուահէտէյի միհրի զաթիէրիյլէ Թէմիր իթմիշլէր տիր։

Իշպու մուահէտէ, ֆիյ 27 քեանունիյի սանիյի Ռումի սէնէ 294, վէ ֆիյ 8 շուպաթը էֆրէնճի սէնէ 1879 Թարիխնտէ Տէրսաատէթտէ ագտ վէ Թանզիմ օլունմուշ տուր։

Ճումա իրթէսի կիւնիւ Ռուսիա սէֆիրի բրէնս Լօպանօֆուն հուզուրու հաղրէթի Բաթիշահիեէ չըգմասը մուգարրեր իքէն, պու խուսուսուն պաշգա պիր կիւնէ Թաալիգ գըլընտըը եէվմի մէզքիւր սապահընը Տիվանը հիմմաեուն պաշ Թէրճէմանը մարիֆէթլի բրէնսի միշարիլէյհէ պիլտիրիլմիշ տիր։

—Մէքքեէ ճէպէլիւլ Զէհապտա պուլունան ալթուն մատէնի նիւմունէսինին օն իքի սանտըգ իլէ Տէրսաատէթէ կէթիրիլտիյի եաղըմըշ իտի։ Ճէրէեան Հովսէպեան օպունտուղունա կէօրէ, պու նիւմունէլէր մատէն իտարէսինէ իրսալ իլէ, ուսուլը վէճհ իւզրէ հալլ օլունտուգտա, պէ հեր պին գըյեէսինտէ իքի պուչուգ տիրհեմ ալթուն, 220 տիրհեմ կիւմիշ, վէ 150 տիրհեմ պագըր չըգտըզը, վէ պու մըգտար նիւմունէնին էն նէֆիսինին հալլ օլունմասընտա զուհուրա կէլտիյի, վէ եկեր մահէլլինտէ սու վէ օտուն վար իսէ, մէսարիֆի չըգտըգտան ոնրա, պիր մըգտար թէմէթթիւ տախի օլունաճաղը ըիվայեէթ օլունմագտա պուլունմուշ տուր։

ԱԶԳԱՅԻՆ

Էրզէրումի ըղանտը

Էրզէնիսթանտա վուգու պուլմագտա օլան մէգալիմ վէ Թաատաիեաթը տէֆի, վէ Պէրլին ահնամէսինին 61ինճի մատտէսի ահքեամընճա, իհթիյաճաթը մահէլլիյէ կէօրէ իճրա օլունաճագ իսլահաթ վէ Թանզիմաթ հաղգընտա միլլէթին սիւլիւք իտէճէյի Թարիգ։ վէ ըսլահաթ վէ Թանզիմաթը մաթլուպէնին պիր ան էվվել մէվգրի իճրաեէ վազը խուսուսունտա պիր լայիհա եաբմագ իւզրէ, միլլէթ մէպուսան մէճլիսինին չըգան իճթիմաինտէ ինթիխապ օլունան գոմիսիօն, տիւնքի կիւն Ս. Պատրիարք Հայր հաղրէթլէրինին խանէսինտէ պիլ իճթիմա, մէմուրիեէթինէ խալթատար իթմիշ, վէ պիր խայլի միւտէթ միւզաքերաթ իճրա իյլէմիշ տիր։

Մէսմուիմիզէ նազարէն, մէզքիւր գոմիսիօն ումումի միլլէթին արզուսունա մուվաֆըգ սուրէթտէ պիր լայիհա Թանզիմ իթմիշ օլուպ, պու լայիհա կէլէճէք ճումաա կիւնիւ միլլէթ մէճլիսինի Թաղզիմ իտիլմէք Թադարմ օլունաճագ տըր։

Ս. Փէնէ-Ռուսսէ պոլսո-

Մէնիֆաաթը Ս. Փրկիչ խաստաքանէսինէ օլմագ իւզրէ, չըզան չարշամպա ագշամըսը վերիլէն պուլտան 1000 լիրա գատար մէնֆաաթ հասըլ օլտուղու, մա էլ մէմնունիյէ մէսմուիմիզ օլմուշտըր։

. . . Խմբագիր,

Սամաթիոյ երկաթ վարժարանացս հոգաբարձութիւնը կը փութայ իւր շնորհակալիքը հրաչակել նախ

Թաղիս աղգօրուս ընկերութիւններէն Հայկականին, որ 570 ղրուշ (ողջ Թալիթադրամ) նուիրեց Երկաթ վարժարանացս զարգացման ի նպաստ։

Երկրորդ

Բոլոր Թաղեցւոց՝ որ Վարդանանց տօնին առթիւ վարժարանիս հանդէսը պատուեցին, Թէ իրենց պատուաւոր ներկայութեամբն և Թէ իրենց առատ նուէրովը։

Հոգաբարձութիւնս կ'խնդրէ ի Զէնէ՝ որ բարեհաճիք իւր կրկին պաշտօնական շնորհակալիքը ընդունել ի հրատարակութիւն Զեր պատուական թերթին մէջ։

Ի Դիմաց

Սամ. Երկաթ վարժց. Հոգաբարձին.

Ատենադպիր Ատենապետ

Ս. Բլուրեան Գ. Էրէդեան

1879 փետրվար 9

Սամաթիոյ

Սահակեան վարժարան

ԻԼԱՆԱԹ

Էվգաֆը միւհագատէն շագը էվվել տէֆթէրտարը իպրահիմ էֆենտի խայրաթընտան Ղալաթատա գարաքէյ գաբուսունտա մընհէտիմ չէշմէ արասընտան 11 արշին մահալտէն իպարէթ պուլունան մահալտէ քեային տուխանը պարագասը մահալի եէվմի թէպիմինտէն իթիպարէն եիւղլուք գայիմէ եիւզ պուչ հիսապը իլէ, գայիմէ թէտավիլտէն գալորուսունա մուվաֆըգ սուրէթտէ պիր լայիհա Թանզիմ իթմիշ օլուպ, պու լայիհա կէլէճէք ճումաա կիւնիւ միլլէթ մէճլիսինի Թաղզիմ իտիլմէք Թադարմ օլունաճագ տըր։

Ս. Փրկիչ խաստաքանէսինէ օլմագ իւզրէ, չըզան չարշամպա ագշամըսը վերիլէն պուլտան 1000 լիրա գատար մէնֆաաթ հասըլ օլտուղու, մա էլ մէմնունիյէ մէսմուիմիզ օլմուշտըր։

. . . Խմբագիր,

Սամաթիոյ երկաթ վարժարանացս հոգաբարձութիւնը կը փութայ իւր շնորհակալիքը հրաչակել նախ

Թաղիս աղգօրուս ընկերութիւններէն Հայկականին, որ 570 ղրուշ (ողջ Թալիթադրամ) նուիրեց Երկաթ վարժարանացս զարգացման ի նպաստ։

Երկրորդ

Բոլոր Թաղեցւոց՝ որ Վարդանանց տօնին առթիւ վարժարանիս հանդէսը պատուեցին, Թէ իրենց պատուաւոր ներկայութեամբն և Թէ իրենց առատ նուէրովը։

Հոգաբարձութիւնս կ'խնդրէ ի Զէնէ՝ որ բարեհաճիք իւր կրկին պաշտօնական շնորհակալիքը ընդունել ի հրատարակութիւն Զեր պատուական թերթին մէջ։

Ի Դիմաց

Սամ. Երկաթ վարժց. Հոգաբարձին.

Ատենադպիր Ատենապետ

Ս. Բլուրեան Գ. Էրէդեան

1879 փետրվար 9

Սամաթիոյ

Սահակեան վարժարան

Ճէնէթմէքեան Սուլթան Ապտիւլ Մէճիտ խան հաղրէթլէրինին իճարէի վահիտլի ադարաթընտան Զաթաշճա գազասընտա քեային պաղչէ վէ չայիր արաղինին 94 սէնէի հալիյէ բուլը գասըմը իպթիտասընտան 95 սէնէսի գասըմընա գատար պիր սէնէլիկ պէշլիք վէ մէթալիգ օլմագ իւզրէ 900 ղրուշտան մահալի Թալիպի էօհտէսինտէ պուլունտուղու, իշարաթը մահալիյէտէն անլաշըրղընտան, Տէրսաատէթճէ Թալիպ օլանլարըն իլանը Թարիխինտէն նիհայէթ շուպաթըն 18ինճի կիւնիւնէ գատար էվգաֆ վարիտաթ օտասընա կէլմէլէրի իլան օլունմագ իւզրէ իշպու բուսուլա վերիլտի։ 3—2

10 շուպաթ, 94

Եաղմը խանընտա իսթ գաթտա 21 նումէրօլու օտատա, հէր կիւն էօյլէտէն սօղրա, թիւրքճէ ֆրա սրզճա վէ ինկիլիզճէ լիսանլարը Թէտրիս իլէ պէրապէր, էլսինէյի մէզքիւրէտէն պիլ ճիւմլէ Թահրիրաթը միւթէնէվվիյէ, եանի, մէքեաթքալը Թիւճճարիյէ վէ սայիրէ ուսուլու միւթթահաղ իւզրէ Թանզիմ վէ Թահրիր, վէ Թալիպ օլանլարըն հէր վէճհլէ խօշնուա իտիլէճէյի խասսէթէն իլան օլունուր։ 26—7

ԹԷ ԻՆՉ ՇԱՀԵՑԱՆՔ ՊԷՐԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԷՆ

Երկրորդ տիպ

Հայ՝ պատգամաւորութեան քարտուղար և թարգման Պ. Մինաս Զերաղի սոյն հեղինակութեան առաջին տպագրութիւնը քիչ օրուան մէջ սպառած ըլլալով, երկրորդը հրատարակուած է ցաւելուածով մը։

Կը ծախուի գլխաւորաբար Ղուկասեան գրատունը, գին 75 սանդիմ։

ՍԱՐՐԱՖԻՑԷ

ԷՎՐՈՊԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա, 24 Շուպաթ

Ինկիլ. էսնտ. Ինկ. Լիր.		96-$^{1}/_{16}$
Օսմ. էսհամը աչըլը		12-$^{5}/_{16}$
» » գարանտը		12-$^{3}/_{16}$
Իսթիգրազ	65	16-5
»	69	16-
»	71	54-
»	72	23-5
»	73	14-$^{3}/_{8}$
Օսմանլը պանղասը		9-$^{3}/_{8}$
Ռուսիա իսթիգրազը		85-$^{3}/_{8}$
Գամպիո Բարիզ 3 այ վատ		–

Բարիզ, 24 Շուպաթ

Ֆրանս. էսհ. 3 % ֆր.		79-45
» » 5 գրօնսուզ		110-92, 5
Օսմ. էսհամը աչըլը		12-40
» » գարանտը		12-40
Իսթիգրազ	65 ֆր.	80-
»	69	77-50
»	73	73-75
Օսմանլը պանղասը		491-25
Բուսմէլի չըմէնտըֆէրի		48-50
Իթալիա էսհամը		76-30
Գամպիո Լօնտրա 3 այ վատ		25-26

Վիէննա, 24 Շուպաթ

Աճիո	ֆիորին	99-95
Բուսմէլի չըմէնտըֆէրի		22-50

ԱՂԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսհ. ուսմ. միան. ագչ. գար.		13-20
Պու սապահ Շուպաթ 13 աչըլ.		13-22
Իսթիգ. 63 (Մութաֆն)	6 % ֆ.	79-
» 65 »	6 % ֆ.	79-
» 69 (Բինար)	6	77-
» 72 (Պոնսիս Թրէզօր)		24-
» 73	6 % ֆ.	73-
Բուսմէլի չըմէնտըֆէր	3	47-50
Աղճէ ֆաֆիսի	%	9-

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Դրէսի ժէնէրալ	5-15
Յաամպոլ պանգասը	6-15
Սօսիէթէ ժէնէրալ	4-20
Թրամվայ	1-75

ԱԳՉԷԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրշտան		Ղ. Փր
Գէյաղ մէճիտիյէ ֆարգը		107-25
Մէթալիք	»	123-20
Գագբը	»	184-
Գայմէ	»	440-
Ինկիլիզ լիրասը		109-13
Բանտրզ ալթունաս		87-12
Բոլ		89-20
Գրիմիզ ալթունաս		51-15